

Անդրաման Խաղաղության սպանութիւնը

Անդրաման Խաղաղութիւնը  
կանխաւ ծանուցուած էր լուսարայի մէջ  
1903 մարտ 20ին, mediumէ մը, որո  
Ռեփերի Սղիս մի քանի բարեկամներու  
առջև փորձեր ընելու հրաւիրած էր: Աս-  
կայս իր տուած նկարագիրը՝ տեսած տե-  
սարանին նկատմամբ, շատ անորոշ էր. և  
որովհետև Անդրաման քանակին մէջ ընդդէմ  
թագաւորին եղած տժգութիւնը ներկայ  
գտնուող ամէն դիւանագէտներու ծանօթ  
էր, կրնայ ըլլալ որ բուն մարզարէական  
գուշակութիւնէ աւելի այս յայտնութիւնը  
իրեւ հեռազգացութեան երեսյթ մեկնուի:  
Բայ աստի կ'ըստով թէ սերպ նախարարն  
Միյադրվիչ տեղեակ էր այս նախագու-  
շակութեան, մինչեւ Միյադրվիչ ակնարկ  
մ'ալ չննէր ասոր՝ իր հրասարակած Սուա  
tragedia regale «արքայական ողբեր-  
գուրին մը» գրեին մէջ: Ընդհակառակն  
այդ գրեին մէջ շատ աւելի տարօրինակ  
մարզարէական գուշակութիւններ կը պատ-  
մուին: Գիւղացի մը 1868ին յայտնեց որ  
կը տեսնէր «թագաւորը որ Պելկրատին  
կը խօսէր Աւչաչ, Նէկողին, Լոսնիցա,  
Նիշ, Փիրոդ և Վրաննեայ քաղաքաց կա-  
ռավարիչներու հետ»: Սպայն որ անոր  
խօսքերը կ'արտազրէր, զարմացմամբ ե-  
րեւը նայեցաւ և զլուել տուաւ որ, «Նիշ,  
Փիրոդ և Վրաննեայ Անդրաման մէջ չեն,  
թուրքիոյ մէջ են»: «Թուրքիոյ մէջ են  
այսօր, պատասխանեց գիւղացին, բայց  
այն ատեն Անդրաման մէջ պիտի ըլլան»:  
— «Ուրեմն ըսել կ'ուզես, հարցուց զար-  
ձեալ սպայն, որ թագաւորը հեռազրով  
պիտի խօսի այս կառավարիչներու հետ»:  
— «Ոչ, ոչ, թէպէտ և շատ հեռուէն, բայց  
այնու հանդերձ պիտի խօսին ճայնով,  
ինչպէս որ ես և դու կը խօսինք»: Եւ  
սպայն հեռախօսը տասը տարի վերջը  
միայն հնարուեցաւ:

Հ. Յ. ԱԻԳԵՐ

ԴԵՆԻՆ ԳԻՐՔԻՆ ԴԻՒՑԱՁՆԵՐԳՈՒԹԻՒՆԸ

▷ □ ◁

Պետնարտ Շաւ զիւցազնական քերթուած  
մը նշմարած է Դեկին գիրքին (libro giallo)  
արձակին մէջ: Իրեն փոյթը չէ որ այդ Դե-  
կին գիրքը Գաղղիոյ իրաւունքը կը պաշտ-  
պանէ ներկայ համաշխարհիկ պատերազ-  
մին մէջ, այլ թերեւս իւր ստեղծագործ  
երեակայութեան թոփչներով զօրացած, —  
ինչպէս զիտել կու տայ Literary Digestի խմբագրողը, — ցամաց վաւերա-  
թուղթերու մէջն թափանցելով կը տեսնէ  
թրիտանական զարմանալի և խորհրդաւոր  
քաջագործութեանց յայտնութիւնը:

Եւ այսպէս կը գրէ նիւ — Եօրըի Տի-  
մաքին մէջ:

«Ճարօրինակ է որ են ոչ մէկ Ան-  
գիւղացի հրաշալի պատկերը ազատած չէ  
պաշտօնական թղթակցութեանց պատեա-  
նէն, որովհետև անոր մէջ կայ հին բրի-  
տանական առիւծը, առիւծն վաղերլուի,  
առիւծն Պլէնիայմի, առիւծն Դրաֆալկարին  
որ կը փորձէ իւր ամենավերջին, ամէնէն  
ահաւոր և ամէնէն աւելի յաղթական գոր-  
ծերը: Դարեր ու զարեր առիւծը պրկուած  
մնաց իւր մեծ զաղափարին. այսինքն՝ թէ  
ոչ որ բան զիրիտանիա աւելի զօրաւոր  
պիտի ըլլայ ցամացի վրայ, ոչ որ բրի-  
տանիոյ հաւասար զօրաւոր պիտի ըլլայ  
ծովու վրայ: Երբէք նա փոյթ ունեցած  
չէ զիտնալու թէ Անդրամանը իրմէ  
լաւագոյն մէկն է թէ բան զինքն յուն-  
գոյն: Երբ անգդիական զէնքերը յաղթեցին  
վաղերլուի մէջ, Պայրոն ըսաւ. «Մ' զը».  
և նոր զաղափարներու բարեկամները ող-  
րացին տիսուր տոհմի մը վերականգնումը  
ազատութեան, հաւասարութեան և եղայշ-  
րութեան աւերակներուն վրայ: Սակայն  
առիւծին հոգդ չեղաւ. Անգդիոյ ախյանենը  
թաւալած էր փուռոյ մէջ: Անգդիա ծովե-  
րու գշխոյն էր. Անգդիոյ զօրավար մը կը  
տիրապետէր Երրուպայի:

«Այն ատենէն ի վեր, ամբողջ հարիւր  
տարի, առիւծը մնաց հանդարաւ, նստած

արեն զիմաց, և չներկայացաւ իրեն թշու-  
նամի մը զոր թափի հարուածով մը կա-  
րող չըլլար ջախիսիկու: Բայց վերջա-  
պէս նոր ախոյեան մը յարեաւ, քան ըզ-  
վաղերլուին ահաւոր՝ պատերազմներ մը-  
դուեցան, և Անգղիան չէր զանոնք յաղ-  
թողը: Ասիւծը ոտք ելաւ և սկսաւ նայիլ-  
իւր շորջը, լսեց հեռաւոր երգի մը ձայ-  
նը. Deutschland, Deutschland über  
Alles, «Գերմանիա, Գերմանիա ի վեր քան-  
զամեն իւն», և մռնչեց. — «Բնաւ երբէց,  
քանի որ կ'ապրիմ ես»:

«Բայց պէտք էր յարմար ժամանակը գտնել: Աղիւծը մօտեցաւ Գաղղիոյ և Ռուսիոյ, և սպասեց պատէհ առթիխ: Գերմանիա լըդոնեց որ չափազանց զօրաւոր էր թշնամին, և ամէն առթիխ մէջ զգուշացաւ ինամովկ. այսպէս, Գաղղիան ըբոնագաւունեց զինքն ելլել Մարոբէն, և նա ելաւ: Անդադարձաւ առիւծն որ Գերմանիա չէր ուզեր պատերազմիլ, որ պիտի չպատերազմէր բնաւ, մինչև որ... մինչև որ... Աղիւծը չէր գիտեր որոշ՝ ի՞նչ, և չէր ալ ուզեր զիտնալ. սակայն անհոգմակալ, անշահախնդիր դիտողները, այսպէս կը լրացնեն պարբերութիւնը, մինչև որ Գերմանիան չհամոզուի որ առիւծը կը սկսէր՝ իր նկատմամբ համակրութիւնը մը տածել, և թէ խաղաղութեան սիրող եղած էր և թէ չէր ուզեր պատերազմիլ Այն ատեն բաղզը իրեւ Գերմանիոյ գեսապան՝ ի լոնտրա զրկեց Լիքնովսկի իշխանը: Ոչ մէկ չարիք կրնար յառաջ զարսերտ բարեկամութիւն ցուցնելէ իշխանին հանդէպ, որ ամենահամակրելի անձ մ'էր ստուգիւ. և Սիր Էտուառ. կրէ միշտ պատրաստ էր հոն՝ թէյ խմելու իրեն հետ և խաղաղութեան վրայ խօսելու:

«Բայց ինչ կը հասկնար Ոիր Խտուառ  
կրէյ առիւծներու զաղափարներէն: Եւ ի՞նչ  
փոյթն էր առիւծին Ոիր Խտուառ կրէյի  
վարմունքը: Անպատճւմ անմեղ միամուռ-  
թիւն... Եւ Ասքուփիդն առաջնորդութեամբ  
և օգնութեամբ, Ոիր Խտուառ կրէյ աշխա-  
տեցաւ համոզելու Ազգը, Խօսարանը, Նա-  
խարարաց ժողովը որ առիւծը պիտի չը

տիպուէր օգնելու Գաղղիոյ և Խուսիոյ,  
երբոք զէնքերու բաղման մնջ օքը հնչէք:  
Եւ համոզեց զամէնքը. և վերջապէս հա-  
մոզեց նաև գիբեմանիա: Այսիւծ նստաւ  
դարձեալ. մի՞թէ ցնանալո՞ւ համար, թէ  
պատրաստ գտնուելու՝ սոսիմով մը թըշ-  
նամւոն մրայ խոյանայու:

«Եւ այն ատեն, բուն այն ատեն, ծառ  
գեցաւ պատերազմը : Աւստրիոյ Արշդուքսն  
ինկաւ մարդափոշոց կապարի հարուածով :  
Աւստրիա խոյացաւ Սերպիոյ վրայ, Ռուս-  
իան Աւստրիոյ վրայ, Գերմանիան Գաղ-  
ղոյի վրայ : Եւ ուժեղ մոնչինով մը ա-  
ռիւծն առաջ խոյացաւ, և իւր ժանիքն  
ու ճրաններն միսեց Անգղիոյ ափոյեանին  
մսերուն մէջ . և պիտի շնորու բնաւ այլևս  
ազատիլ, մինչեւ որ ինքը չմեռնի կամ  
յաղթական չբարձրանայ վերստին Վա-  
ղերուի պատուանդանին վրայ» :

Այսպէս - Literary Digestի աշխատակիցը կը բացառուէ - Պեռնարտ Շահապօքի համբաւածակ գերթուածի մը տողերու քօղյն ներքեւ», կ'ամբաստանէ զնենգաւորն Ալպիոն՝ զգերմանիս պատերազմի հրապուրած ըլլալուն համար: Ճշմարիտ ընկերավագականի մը համոզմամբ կը նախատեսէ նաև այն օրը յորում վերջացած պիտի ըլլան գերիշխանութեան համար մը զոււած պատերազմիները, յորում պիտի չպատերազմուի այլևս բայց եթէ ընդհանուր մարդկութեան բարոյն համար: Ասկայն իրեւ նշանակիութեան բարոյն կամար: Ասկայն իրեւ հոգւոյն, և իրեւ զմայլող այն ամէն բանի վրայ որ մեծ է և զօրաւոր, յառաջ կը վարէ և կը կնքէ իր ցերթուածը: «Եւ սակայն առիւծը ազնուական կենդանի մ'է, փառապանձ անցեալ մ'ունի, և քաջազուն ցեղի մը կը պատկանի: Եւ ես կը բանամ գլխարկս մինչ նա իւր վերջին ուժովը կ'ուստնու. և պիտի չդադիմ բնաւ գլխարկս շաբժեւէ որբան ալ սարսափահար հաւերը կակաչն»: